

ԿՐՈՆԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԵՐ

«Սիրեցէք ձեր քշնամիմբը»

Մասր. ծ 44:

Մատթէոս Աւետարանիչի գրի առած Ցիսուսի յիշեալ խօսքը առանցքը կը կազմէ նոր կտակարանեան բարոյական ըմբռնումին: Սոյն նախաղասութիւնը իր խկական իմաստին մէջ ցոյց կու տայ քրիստոնէական վարդապետութեան զործնականացումը Քրիստոսի կողմէ արտասանուած երեք բառեր են անոնք, որոնք իրենց խորքին մէջ խտացուն են Լիրու Քարոզին:

«Սիրեցէք ձեր թշնամիները ոմանց համար անկարելի եւ անկարգործելի նկատած պատգամն է Քրիստոսի: Բայց ան, իր էութեան մէջ խտավի է Քրիստոնէութեան: Քրիստոս իր քարոզութեանց ընթացքին ընդգծեց սկզբունքներ՝ որոնք սերտորէն կապ ունին մէր տառեայ կեանքին հետ: «Սիրեցէք ձեր թշնամիները» զգեցած է զուտ գրիստոնէական նկարագիր: Ան յատուկ է միայն գրիստոնէութեան»:

Մեկնաբանիէ առաջ մէր ընարանը, անհրաժեշտ է որ ուշեւուզով կարգանք ըլլը րիստոնէական սէրը նկարագրող ամրողմական հատուածը Մատթէոսի Աւետարանին:

«Ասեր էք որ ըսուեցաւ, բու ընկերդ սիրես ու թշնամին ատօն: Բայց ես մեզի կ'ըսնմ, սիրեցէք ձեր թշնամիները, օրհնեցէք մեզ անիծողները, բարի ըրէք աննոց որ մեզ կ'առնեն, եւ ազօթք ըրէք աննոց համար որ մեզ կը շարչըկեն ու կը հալածեն, որպէսզի ձեր երկնաւոր Հօրը որդիներն ըլլաք: Վասնափի իր արեւը կը ծագեցնէ թէ՛ լավերուն եւ թէ՛ բարիներուն վրայ, եւ անձեռւ կը զրկէ թէ՛ արդարներուն եւ թէ՛ մեղալորներուն վրայ: Վասնզի եթէ դուք մեզ սիրեցէք մեր ըսուեցաւ, բու ընկերդները կը անդառն առաջ անոնց առաջ անոնց համար, եւ անոնց առաջ անոնց համար»:

բողները սիրէք, ի՞նչ վարձք կ'ունենաք, չէ՞ որ մաքսաւորներն ալ նոյնը կ'ընեն: Եւ եթէ միայն ձեր եղբայրներուն բարեւ տաք, ի՞նչ աւելի կ'ընէք ուրիշներէն. չէ՞ որ մաքսաւորներն ալ նոյնը կ'ընեն» (Մատթ. 6 43-47):

Քրիստոս սէրը հիմը նկատած է մարդկային-անձնանկան յարաբերութեանց: Սիրով պէտք է հաղորդակցինք մեր ընտանիքի անդամներուն, մեր դրացիներուն հետ եւ այն անձերուն՝ որոնց կը հանդիպինք մեր առօրեայ կեանքի ընթացքին:

Ցիսուսի սիրոյ պատուիրանը գրիստոնեան միայն կրնայ իրագործել՝ Ս. Հոգևոյն շնորհով: Քրիստոս մեր մէջ ապրելով է որ մենք կրնանք կատարել իր կամքը: Առաւածային կամքը կը պահանջէ մեզմէ սիրել մեր թշնամիները եւ ազօթել անոնց համար:

Աստուածորդին իր սիրոյ պատղամով է յայտ կը բերէ Աստուածոյ գործօն ներկայութիւնը աշխարհի մէջ: Աստուած անսահման սիրով կը բարեգործէ երկրի վրայ: Ան իր բարիքները կը բաշիէ իր սեեծած արարածներուն վրայ առանց խարութեան: Սաղմուներգուն իրաւացիօրէն բացապանշած է առ Աստուած. «Աչք ամենեցուն ի քեզ յուսան, եւ գու տա կերակոր նոցա ի ժամու. տա գու նոցա եւ կերակրին: Բանա զձեն քո, և լուցանես զամենեսեան քաղցրութեամբ կամօք քովք» (Սաղմուն Դաւթի, ձնէ 15-16): Խակ Սուրբն Խարեկային կ'ազօթէ Աստուածոյ, ըսելով. «Ո՞վ անջնին բարձրեալ, հոգիներու բարի պէտ, խաղաղութեան առաջնորդ, եւ անոխակալութեան

սահման, ի բարին յիշէ նաեւ մեր ժարդկային թշնամիները եւ սղործութիւն ու քառաթիւն չերդէ անոնց։ Իմ պատճառովս մի բարկանար անոնց, Տէ՛ր, եւ ներէ՛ իրենց յանցանքներուն, որոնք թերեւ իրաւունքով ալ յանցաւոր են հանդէպ մեզի։ Ու մինչ ես Քննէ բարիք կը խնդրեմ զիս առողջերուն համար, Դուն ալ, բու մեծութեանդ համեմատ, անձառնի բարիքներ հրաշագործ։ Զիս թշնամանողները մի՛ ոչնչացներ, այլ բարեփոխէ։ Իմ եւ անոնց մէջ ալ բարիք ուրմանէ» (Նարեկ, Բան 29)։

Կ'արժէ հարց տալ թէ սրա՞նք են մեր թշնամիներ։ Պատերազմի ժամանակ անոնք այլան հետու են որ անձնական յարաբերութիւն չունինք անոնց հետ։ Խոզագութեան տանն անոնց դոյութիւն ունենալ չեն թուիր։ Յիսուս երր թշնամի բառը կը գործածէր, անոր մաքին մէջ կը պատկերանային տանիք անձէր։ Աևալիք ըմբռնելի կը դառնայ Քրիստոսի խօսքը, երր սապէ՛ս հաւկանէք։ Աներեցէք զանոնք՝ զոր կ'ատէք։ այլ խօսքով, մարդ մը պէտք է իր առելութիւնը փոխէ սիրոյ զգացումին հետ։ Քրիստոս անձի մը ինքնինք զափելու մեթուին փոխարին քարոզեց այն՝ ինչ որ հոգերանօրէն կարելի է. այսինքն բարկութիւնը բարեփոխել նոր յուղումի մը հետ։ Նախապէս երր բան մը կ'ատէիր, այժմ զայն պիտի սիրեն։

Քրիստոսի սիրոյ պատուէը իրագործելի չէ միայն մեծ անձնաւորութիւններու կամ սուրբերու կողմէ։ Ան քրիստոնէական նկարագրին անհրաժեշտ մասը կը կազմէ։ Քրիստոս, աշխարհի անձմար մէկ անկիւնը մեծացած, աղքատ մէկն էր, որ կարճ ժամանակ մը քարոզեց, սնեցաւ ստուար թիւով

հետեւորդներ եւ անփառունակ կերպով խաչուեցաւ որպէս ոնրադործ մը։ Սակայն քաղաքակրթութեան պատմութենէն զիտէնք որ մեծ եղաւ անոր աղջեցութիւնը ժարդկութեան վրայ, քանի որ Ան կրցաւ սիրել իր թշնամիները եւ նոյնիսկ աղօթեց անոնց համար։ Քրիստոս գտաւ զազանիքը առելութիւնը սիրով փոխարինելու։ Պատմութեան մէջ, ան մեզի կը ներկայանայ իրեւ ամենաուժեղ ու կատարեալ անհատականութիւն ունեցող մէկը։

Քրիստոս իր գտած սիրոյ ուժին զազանքը միայն իրեն չվլրապահեց, այլ սիփականութիւնը զարձուց համայն ժարդկութեան։ Ան սորվեցուց մեզի որ տակով մեր նմանները, նախ տասած կ'ըլլանք մէնք զմեղ եւ երկրորդ՝ առելութիւնը տեսապէս ժըմատկան արդիւնք կու տայ ու կը ժանհէ մեր անհատականութիւնը։ Ընդհակառակը, երր գժուարին խնդիրներ սիրով գժմագրաւենք, ոչ միայն այդ գժուարութիւնները յաղթաւարծ կ'ըլլանք, բայց մահաւանդ ներրաշատուած՝ մեր եսը քանդող յոռի սովորութիւններ։ Մեզ ատողները սիրելով երբեք չենք նուաստանար, այլ ցոյց կու տանք քրիստոնէան մեր ուժեղ անհատականութիւնը։

Որպէս եղբակացութիւն քրիստոնէական սիրոյ մասին մեր խորհրդածութեան, քրիստոնէական սիրով զիմագրաւենք ամէն տեսակի պատճառար որ զրգիռ կը հանդիսանայ մեզ բարկութեան մղելու և տկուրացնելու մեր անհատականութիւնը։ Նրկի վրայ, մեր ապրած կեանքի ընթացքին, քըրիստոնէական մէրը որդեգրենք իրեւ մեր դործելակերպ, օրինակ ունենալով մեծ վարդապետին կեանքը, որպէսզի մեր բոլոր

ԲԱԲԳԻՆ ՎԱՐԴԱԳԵՏ ԹՈՓՃԵԱՆ